

մին ընդունել տալու, քայց անոր փոխարէն պատեհագոյն դաշտի երեսոյթ տրուեցաւ դոտիճիին. քարեքախտաբար ձախակողմանները չէին կրցած գուշակել թէ “բոուլցքի օր”, պիտի ըլլար նոյն օրը, ապա թէ ոչ աւելի մեծ պիտի ըլլար աւերը, վասն զի սպառնալիք եղաւ թէ ուրիշ անգամ ատրճանակներով եւ քազմանարներով պիտի մտնեն “խաղաղութեան վայրը, . . . : Ուրիշ ազգաց խորհրդանոցներուն մէջ այսպիսի երեսոյթները շատ չեն պատահիր, վասն զի աւելի ազդեցիկ կանոններ ունին կարգապահութեան, իսկ Վիեննայի պարլամենտին կարգապահութիւնը գահերէցին ձեռքն է, քայց սահմանադրական օրինօք խիստ միջոցներ ի գործ դնելու իրաւունքը կը զլացուի գահերէցին: (Փակագծի մէջ յիշատակենք, որ արդի գահերէցը շատ աստակ անձ մըն է՝ Ապպետ Արքահամովիչ Լեհաստանցի Հայ, որուն տրուած աւունն է՝ արմկայոյզ Վուլֆին կողմանէ՝ „Der schlaue Armenier“, վասն զի իր սրամտութեամբը կրցաւ մինչեւ հիմայ հայ գահերէցը ոչնչացընել գերմանական երեսփոխաններու դաւերը:..) Յաւալի է յամենայն դէպս, որ Աւստրիա այսպիսի ժամանակ մի ստիպուած է իր ըլլոր մտադրութիւնը դարձընել ներքին խնդիրներու: Բայց թէ վերջ ի վերջոյ նաւաւարութիւնը պիտի յաղթէ, տարակույս չկայ, վասն զի “ներքին դժուարակնճիւն խնդիրներ լուծելու մէջ Աւստրիան իր նմանը կը փնտռէ”, կ’ըսէ Times. Երեկ նոր օրէնք մը անաշարկուեցաւ, որով խանգարիչները քանի մը նստեցու համար պիտի կարենան վտարուիլ ժողովներէն:

Գարդիա: Արտաքին անգործութիւնը քարուրելու համար կը գտնէ այս “մեծ”, ազգն ալ ներքին խնդիրներու քազմութիւն մը: Այսօր Պանամա, վաղը — Դրէճփու: Այս ամիս լրագրաց սինակները լեցուած են այս ողորմելի մատնիչ հրէին ի նպաստ եղած հրատարակութիւններով: Տէրութեան սպառազինութեանց գաղտնիքները՝ դրամի փոխարէն կը մատուցին սահմանակից տէրութեան մը (Գերմանիայի), մասնիկը կը դատապարտուի, կ’աքորոուի ցկեանս իւր արժանաւոր տեղը, քայց ամբողջ Իսրայէլ

ոտը ելած է, գրքերով, տետրակներով, լրագիրներով եւայլն, կը պահանջուի դատին վերաքննութիւնը: Հակահրէական ըլլալ հարկաւոր չէ, լրագրական այսպիսի դատարկաբանութեանց նպատակն իմանալու համար. գրգռել մտքերը, կաշառել եւ կաշառուիլ եւ վերջապէս ոչինչ ինտրէ մը շահ շահիլ:

Ռուսիա: Եթէ վստահինք գերմանական լրագրի մը խօսքին՝ ծապունի եւ Ռուսաստանի մէջ պատեհագոյն նշաններ կը — խմորուի: Կողու խնձորն է՝ Կորէա: Կ’ըսուի թէ ծապունի դեպքանութիւն մը Կ. Պոլիս կ’երթայ, ռուսական նաւատորմին Սեւ ծովէն անցնելիս արգելելու դաշնագիր մը ձեռք բերելու: Բայց համազուած ենք, որ այս մեծ պետութիւնը թղթէ դաշնագիրներու չի սպասեր, այլ — ժամանակի, վասն զի ամբողջապէս պատրաստուելու համար ժամանակ պէտք է: Չին ու Ճապոն կընան խաղաղ պատրաստուիլ ռուսական նահանգ ըլլալու, քանի որ նոյն իսկ Հնդկաստանէ Ռուսիոյ նպատակը:

**ԲՈՎԱՆԳՆՈՒԹԻՒՆ**

- ՌԻՍՈՒՄԵԼՆԵՆ**  
 ՄԱՏՆԱԳՐԱԿԱՆ — Մովսէս Խորենացու նորագոյն աղբիւրների մասին. 353: — Յուլիան հայերէն ձեռագրաց Մանասարեան Վարժարանին ի Կարէն. 359:  
 ՊԱՏՄԱԿԱՆ — Հիտիսիներն ու Հայքը. 362:  
 ԹՂԹՎԿՈՒԹԻՒՆ — Կաւկասան Թղթակցութիւն. 367:  
 ԳՐԱԿԱՆ — Ազգայնի հրատարակութիւնը 1896 տարւոյ. 370:  
 ԳՐԱԳՆԱԿԱՆ — Ծողուած եւ զիջը գրելու արուեստը. 374:

- ԱՍԵՆՏԱՍԷ**  
 ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ. 376:  
 ԱԶԳԱՅԻՆ ԹՈՒԹՈՐԷ ԺԱՂՅԹՈՒՆ 1 — 1. Նուիրատուութիւններ: — 2. Լեւոն Մսերեանց-Մարգարտոս: — 3. Նով լրագիր մը: — 4. Դարձեալ հայոց լեզուի թշնամիների մասին: — 5. Օրինակելի ուսմտը: — 6. Գրականութեան մէջ — կողմանակութիւն: — 7. Մաշտոցիութիւն մը: — 8. Ազգայնի կորուստներ. 380:

**ԲԱՂԱԲԱԿԱՆ ՅԵՍՈՒԹԻՒՆ 383:**

ՀՐԱՏԱՐԱԿԵՂ ԵՒ ՊԱՏՄԱՆՈՒՄՆԱՅԻՆ ԽՄԱՐԱԿԻՐ  
**Վ. ՌՈՓԱՏԷԼ Վ. ՊԱՐՈՆԵՉ**  
 ԳԻՆԵՆԵՍ, ՄԻԻԲՐՈՒՄԵՆ 89ԳՐԱՆ.